


15341



1913

ՀԱԿԵՑԱՆ

(121)

ՀԱՃԱՆՑԻՒՆ ՈՃԻՐԸ

ՎՈՒԼԿՈ

ԴԻՒՑԱԶՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ

ՃԻՆ ԹՈԹՈՍԻ ԵՐ ԸՆԿԵՐՈՅ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Անոնց՝ որ յրելից ցեղին
ծայլ շաւերով կը սհմանին:

2003

891.99

Դ-48

ԱՊԵՐՍԱՆԴՐԻԱ

1943

Ե Գ Կ Ա Ւ Ի Շ Ո Ս Ք
ՀԱՅԻՆԻ ԵՐԻՑԱՍՍՐԴ ՍԵՐՈՒՆԴԻՆ

Ինկան Աննի; մեռան . . . :

Ան'նց մասիր որքան յումդում, յիշատակը այնքան փառուր եւ անհոռանայի պիտի մնայ:

Անէ՛ծ, նողկանի այն վաս Հայերուն որ պատառ մը հացի հանար մասնեցին զանեթ:

Թող պմասլաղեց հացկատամեր, ճգնին արդարացնել, յայտառակ վեղարաւորենու եւ անսանարարոյ արաներու եպերեցի ընթացքը . . . : Արդարութիւնը պիտի զայ օր մը, անոնց օձիքն բռնել եւ վրեժ պահանջել . . . ինկող նահասակերուն արեան վրեժը:

Հաձըցիներ — խօսու Զեզի երիտասարդներ, մի՛ մոռնաս երրիք զԱննի:

Ան'նց զերեզմանը ձեր իտկազներուն, ձեր երազներուն օրունն ու ձեր յոյսերուն եւ փափաթերուն ոխտանեցին բող ըզաց: Գլուխնիդ բաց, ոտերնիդ հանուած, յարգանիդ, ակնածանինդ մօսեցիք այդ շրիմներուն . . . : Հոս Հաձնոց արիւնոս պատիւը կը ննից, լիուած, մողոցուած ու մասնուած:

Բայց նախ սրբեցի՛ ձեր ճակատներին Աննից արեան բծերը, Աննից Ա. արեան որ զոյն ձեր ձեռքով հնուցիք:

Թո՞ղ ուրեմն ձեր ձեռքով ո՞վ վեհազուն երիտասարդներ, ձեր ձեռքով այ, մասնիչներու աղոստ արիներ նոսի Հանևոց նկուղներուն մեջ եւ անոնց զարշեղի մարտինը բռն շուներու եւ ստեագերծ զազաններուն կեր դառնայ, որպէս զի անոնց սիրելիներուն աչքերին կրորդ արցունի կայակները զան ձեր արի ճակատներուն վրայ բանձրացն արինը մարել:

Թո՞ղ Շիւրմաններու, Պատմարեան, Քիյխան, Մանուկիս, Գրգիաշահան, Ասրամանու եւ մանամու Սարսականներու զիակները ձեր ձեռքով օդին մեջ առկախուած աօան, Անոնց շիրմաններուն վրայ տեկուած ձողերին, որով միանգամ ընդ միշտ անպատ առձակուած պիտի շղաթ Ձեր ցեղին խոճանակին դասասանին առջեւ :

Ինկան Անոնի, Անոնի . . . յայի մահով, զիւցազեի մահով:

Յարգանի իրենց յիշասալին, նամբոյր իրենց ցուրտ շիրմին :

50356-ահ



36579- 66

ՀԱՃՇՆՑԻՒՆ ՈՃԻՐԸ

Ա.

Յունուար 16ի գիշերն էր :

Լուս էր ամէն կողմ. բազմամարդ էր զուարք այդ ժադաքը սպոյ ահօսար զառնութեան տակ կը խոլար հնեասպառ : Լեռնային սարեւանդի մը կու ըծին ի վեր չու լուսող վրայէ վրայ տուներու տասնեակ հազարաւոր լուսանցքները, ձիզ կերպով թնդերուզուած, լուսոյ չող մը, մոմի պաղլում մը կամ երազի առկայծ դրդրանմ մ'ամզամ չէր տեսնուեր: Փողոցներն ու համբաները, շատոնց իրենց զուարքութիւնը կորուսած, իրենց ձիւնէ վերակեներուն տակ սմած էին լոիկ եւ անզոր:

Մարդկային ոչ մէկ ձայն, ոչ մէկ չունչ, ոչ մէկ շարժում չի կար գերեզմանային մասհասարսուու այդ լուսքիւնը խզող, այնպէս որ ինեցինե՞ն նոնիներու սպասուեր անտառին մէջ հոյաւեն գերեզմաններու եզրը կը կարծէիր, որուն ահազմասպիրկ ամայութեան տակ մասներ միայն կու լան նու ուրուականներ կը հիշմական երտմակոծ . . . :

Միակ զուարքութիւնը որ կ'իյնայ աչքիդ համայնատարած ձիւնի վեհափառ եւ մահրապանծ սպիտակութիւնն է հմայիչ որուն փափկանոյց ու խորհրդաւոր պատմին տակ կը ննցեն, հսկայ Տաւրոսի Երկնակարկառ կատաներուն վրայ քառող սեպաձեւ իրոյն ժայռերն եւ խուարակուն ու ցած ձորերու ծիսկ ու մբառուն եր զոգերը տամուկ:

Արեւելքն Գրտոնի, իսկ հիւսիսէն Զարագի ջուրերուն զուարը եւ բաղցրակարկաց խոխոնչիւնը կուզայ միայն այդ մահանրաւէր լուս-քիւնը խզել, որուն անուշ եւ նոզեցրաւ խնդրութիւնը՝ մեր ուժզին սուլոյ խոմիի մը յորձանիներուն մէջ կը բեկրեկի, կը վւշուի, կը փր-սորի. այնպէս որ փոխան ջուրերու արծարանու կարկաչին, բուերու չարագոււակ կարկանձիւնը լսել կը կարծես այդ պահուն:

Վերը, երկինքին վրայ, հալածական տմբերու խուճապազին խուսափանքը կը դիմես, որոց պատուածէն՝ զար կը նայի, ամօրի դարձելով ըաւառուած պատաւ լուսինը, ու կրկին ներս կը բառէ իւր դէմքը՝ կարծես բանձ ամսերու ետին ծածկելու համար. իւր կոսերը այրող արցունիները դառնազէս որոնք լնացած են նոն դաւերէ ի վեր ականատես եղած ելեռնական դէպերու իւր վրայ ազգած սարսունէն:

Սյդ հոգեմուայլ ամայութեան մէջ, մարդկային չորս սուերներ երենց հրացաններու վրայ կործնած անշարժ կ'սպասէին. . . :

Մուրին մէջ անոնց զրյութիւնը երեկ չէր ճշմարունէր, իսկ լուսնակի ըողերուն տակ երք մքնողորտք այօսափայլուէր, անոնց պատերուն ըուերով կլանուած քէւ, որու կերպով կը հսուկցուէին թէ կեն-դանի արարածներ են, որ նոն արձանացած կը մնան :

Անոնց վեհս այլ վեներոս աշենքը նեռուն կէտի մը վրայ սեւեռած կը մնառ :

Գիմացի լեռան սուրոտը, հարքին վրայ, միայսուկ ու ընդարձակ էնք մըն էր այն, որուն վրայ գտնուած էր անոնց ու աւագութիւնը : Զօրանցն էր այդ ժեմքը, սպիտակ ծիննի խաւերուն մէջ բաղուած, որուն միայն մէկ մասը բանձարցեալ սուերի մը պէս կուրուազուէր մու-

րին մէջ. նոն ալ լոյս չէր վառեր, եւ ոչ ալ սովորական վողերու ձայնը կը լսուէր :

Ի՞նչ էր եղած, չէին զիւեր. միայն սա հեմարիս էր որ ցորեկը սպանացեր էին կառավարութեան, որպէս զի բաղադին մէջ շըչուն պահանձներ չի հանէ, որուն նետեանիք վասնգաւոր կրնար ըլլալ. նոյնպէս փողի ձայն չի լսուի զիւերը, մամբ 2էն վերջ, վասն զի այդ ձայնը բաղադի բնակչութեան ժիւու կ'ազգէ :

Ի՞նչ... միբէ զինուորական ամենազօր? իշխանութիւն մը որ ամբողջ կայսրութեան մը հակասագիրը կը փառէ, որ իւ ձեռքն ունի մի-լինեաւոր հազարացիներու կիսնին ու էուրիւնը, այդ սպանալիքին սուցէ տեղի՞ էր տուեր, վախցե՞ր էր. երեք չորս հայրու կիսներու սպա-նական կեցուածքի հինգ վեց հայրու զինուորներու նոզեկան աշխար-հին մէջ երկիսող էր ձնցուցեր...:

Այո՛, վասն էին թէ բաղադին մէջ ոչ զինուոր էր իշեր ոչ պահակ, նոյնպէս 2էն ի վեր փողի ձայն ալ չէր լսուէր...:

Բայց՝ ահա, զօրանցին մօտիկ, հազարապետին տան դոնէն, մարդ-կային սուուեր մը դուրս սահեցաւ, մէջ մըն ալ, մէյ մըն ալ, ու դեռ խիս տուեր, անսպիս վաւս մը :

Անոնի, այդ բաջերը, իւսուրու նայեցան, յեսոյ մարքինի վամ-փիւտանցը լաւ մը զննելով իւսուրու մօտեցաւ :

Անոնցմէտ ամենէն տարեցը, ձին թոռոս, զած այլ նոզեկի ժեւ-սոլ մըր.

— Տզո՞ր, ահա կուզան կոր, ժեսին Զեզ, յոտա՞զ, բայեցէ՞ն ուս, դեռ բաղաֆ չի մած դիմուուենի զիրենի և ցոյց տան թէ մենի մեր խոսին ժեւերն են :

— Քալեցէ՞ւ ուստ, դիրք բռնենք, սա խարին ետեր յարեց Տիգրան
անվեհերուն :

Ու չորս խաչերը ըստով ու թերեւ խայերով սկսան յառաջանալ :

Քիչ վերջը, խաղամին ծայրը, նամքուն վրայ տիրապետով, ծայ-
ռուն սարի մը բռնցն ի վեր տարածուող, այզիի ցանկապատին տակ
դիրք էին բռնեւ ձին Թոռոսն ու Համբարձումը. իսկ Տիգրան եւ Յա-
կոր, նամքուն վարի կողմիք, բքենիներով պատճեռուած ծառերուն տակ
կ'ապատէն ակնդէս, իր որսին սպասող առիւծի հնան :

Առուակ մք կը զատէր զիրենի վերի նամբայէն ուրիշ զօրք պիտի
անցնէր. առուակ մք, որուն վրայ հակող ձիւնածածկ մամուռներն ու
բաղեղները, նամքուն փոթքիկ բարձրութենին դեպ ի վար, դեպ ի պար-
ատէք կ'երկմանայն, իրենց տակ բազցներով փոթքիկ առուակը, այսպէս
միացներով վերի անցնն ու վարի պարտզզով դիւրազու հ կամուրջով մը...
իսկ ետենին Զարազի գետը փրփրակուտակ եւ ալիներձ, որուն եռվի
ի վեր բարձրացող զառիբաժին կոլիմ վրայ կը նեցէր խազար, մոաշ,
ժմուր եւ անաւրե՛ր : Մահուան բռնեն եր արդ... եղենակո՞ն բռնե :

Հազարապետին տունին ելնող բազմութիւնը տակու կը մօտենաւ :

Ճին Թոռոս ամբթիք՝ զաննի կը դիտէր **Ժարքինի** փողին ծայրը
տեղաւորած խարի մը վրայ, ամէն վարկեան կրակելու պատրաստ,
վասն զի առաջին նշանի ինիք պիտի տար :

Աննին այժման մօսն էին հիմայ, որ ամէն բան յայնի կերպով
կ'որուու եր այլին : Աննոց բարուածքը, ձեռ ներու տարտուածքն
ու զարապատին ելիւ էջները կ'ըստին արդէն քէ աննին զինուորներ չեն :
Սակայն ճին Թոռոս, աննամբեր եր զիսնալ քէ՛ ովին՞ր կերպային բլատ
արդ ատեն հազարապետին նովէն եկողները :

Անզուր իրականութիւնը չու հացաւ սակայն, աննին հասած էին
վերջապէս. կ'անցնէնին, շարան շարան, զիթիկոր, լուռ ու մունչ,
առանց նոյն իսկ ոտի ձայն համելու. նման դազարավիր զարխաներու,
որոնի իրենց բնիւերը կը տանին բաղելու... ո՞հ, անո՞նք... իրենց հոգ-
ույն մէշ, իրենց սրտին վրայ, եղբայրասպան Կայէնի, ամօրալի դազարը
ունին այդ զիւեր :

Ճին Թոռոս եւ Համբարձում, նանչցան զաննին, ու իրենց **Ժար-**
քինին եւ խաչեցին. վարը Տիգրանն ու Յակոր խարցած էին այս երե-
ւոյթին առ չեն...:

Անցան աննին ամենն ալ :

— Համբարձում, հետեւինին աննոց բառ Ճին Թոռոս, իւր բնիւերոց :

— Նախ երբամն միւսներուն եռվ, յարեց Համբարձում :

Եւ ցանկապատէն ցատկեցին վար նամքուն վրայ, միւսնոյն ատեն,
տեսան իրենց բնիւերները որ դեպ ի վեր կ'ենէնին. վայրկեան մը վերջ,
աննին չորս մէկ աննոց կը հետեւին, իրենց բրդէ պայտաներուն մէջ
փարտուած :

Քառասուն նոզիէ բաղկացեալ բազմութիւն մըն եր արդ : Աննոց
ամենն ալ ծանօթ էին իրենց. Հաննոց երեւելիներն, աղասիներն էին ա-
ննին. կային **մուխարներ**, բահանաներ եւ բազապետներ ալ :

Ի՞նչ ընելու զացեր էին հնան... հնու եր առեղծուածին բնիւուկը :

Այս հարցումը զիրենի կը զարացնէր, կը չարչարէր... վաղը
յայսնի պիտի բլատ քէւի, սակայն մինչեւ վաղը սպասել կարելի՞
եր միրէ...:

Այս մասնաւուներուն մէջ խորասոյզ, երբ աւելի եւ աւելի կը մօ-
տենային աննոց, ահան ձայն մը եկաւ արդ երկար լուութիւնը խզել :

— Սիալ թրիր, Միհրան, սորագրութիւնդ չի տալով, բայ կնոջական բարակ ձայնի՛ խօսքը ուղղելով բազմութենէն խնի մը բայլ մերօք, մինակուկ բարդ, կարճամասակ թխողէմ ու վեհեռու մարդու մը :

— Ե՞ս, հարցուց ան խորհս եւ սպառնական շեշտով մը :

— Այո՛, դուն, սիրելի Միհրան, կրկնեց ան, պոռնկային բրծումով մը :

— Ես չի սխալեցայ, Միհրան էժ. , ես իմ եղայրներուս մասն վիճուին տակ սորագրելու սորմարդինը չեմ կրնար յանձն առ նել :

— Բայց Վեհափառ ք այնպէս է հրամայեր, վրայ բերան Տէրտէրին մէկը :

— Ես մենի հնազանդելու պարտաւոր ենի յարեց մէկ ուրիշը :

— Վեհափառ ք ազատ է իւր հրամանին մէջ, ես ալ իմ չսորագրելուս : Բայց բաէֆ կ'աղաչեմ, նախ թէ այդ դղաքը ի՞նչ յանցանի ունին ողջ կամ **մեռած** ձերքակարուելու, ինչպէս կը գրէ Վեհափառը :

— Վարդապէտին վիճակը չե՞ս տեսներ. վախէն նիւանդացած է եւ կը մեռնի :

— Իցի՞ւ ք...: Հազար Վարդապէտ, նինակ հարիսր Վեհափառ ձին Թորոսի մը եղունգն ու Տիգրանի մը ներքանը չեն արծեր ինձի համար :

— Ենչո՞ւ, ոռնաց խոժած ծերուկ մը որ Գրգեաւարեան կը կոչուեմ:

— Վասն զի, անոնի, այդ վասերը, առաջնորդի դիմակին տակ ազգին սորմանալուն, կործանուելուն պատճառ կ'ըլլան. անոնի, այդ խայտալիները, ձեզ նման աղջ է՛ք նետիներու ըստ մարդու:

Տէն զատ բանի մը վրայ չեն խորհիր. Եւ այդ բնականաբար, բանի որ աղայտը ո՛չ աղուուր օդի, ո՛չ կարմիր զինի եւ ոչ ալ կլորիկ աստուածներ ունի:

— Ենչո՞ւ արյան առաջ կ'երբաս, Պ. Միհրան, բայ բերեւուիկն Յ. Շիւմանեան: Վեհափառը ի՞նչ յանցանի ունի, որ այդ աստինան կ'անարգես եւ կը պարաւանես :

— **Ռոջ** կամ **մեռած**... այս եւկու բառերը բառական են՝ արդէն այդ տեսակ մէկու մը նաևին վակցնելու «Ոնքազործ կղեր»ի դասակիթը : Ես սակայն ի՞նչ կը յուսաս այն Կարողիկոսն որ օռուան 24 ժամը կը խմէ ու կուլայ... եւ ո՛վ զիսէ թէ՝ այդ հաչակաւոր նեռազիրն ալ իւր զինովութեան ատեն չէ տուած :

— Վեհափառի մասին այդ տեսակ նախատական լեզու զործածելու անվայել է բայն մի խանիները : Անոնի իրենց պատիմը պէտք է զնին :

— Այո՛, Անոնի, ո՞վ յիմանութիւն... Ազգէն չորաքեկ հաց մը խնդրելու բրեական յանցանիքը զործեցին, վոխսաւէն իրենց կեանիք դնելով : Խոկ դու մ աղքաներ, ձեր նես նաև վաս կղերը, զայց հացը զլանալէ վերջ, այսօր ալ, սինիքաբար, անամօրաբար զայցի անոնի մահավիճուն սորագրել :

— Մենի ի՞նչ կրնայինն ընել է չորինիք, հարցուց Թէրզեան Համբարձում :

— Շատ բան : Սակայն անոնի արդէն ձեզմէ բան մը չեն պահանջեր. չոր հաց մը, պատառ մը հաց միայն, ապրելու, նօրի չմեն ներլու չափ :

— Բայց չե՞նի կրնար բաշալերել այդ տեսակ աւագալիները, ան ալ սահմանադրական ուժիմի՛ մը տակ :

Ա.Յ. զնդականար երեխ մը պէս, շանքահարուած մեաց այս խօս-
ին առջեւ : Աչերը կայծկացին, զայրոյթն սկսան ոտերը դոդալ ու
երեւակայութեանը մէջ պատկերացան Հնազա՞նոր . . . Թորո՞սը . . .
Մինա՞սն ու Գրիգոր' . . . իրենց արիւնազանգ սիրուերով . . . :

Այդ պահուն հովիր ուժգուօնն սուլց . նա այդ հովուն սուլումին
մէջն լսել կարծեց լիկուածներու, բոնաբարուածներու
աղիողորմ ու որակին վայնասունը, այնու ծերերու եւ զուամած
մարերու դառնակսկիծ եւ աղեխաւու ողբք, որոնց արձագանքը Արա-
րատէն Տաւրոս, Տաւրոսէն Մեզոս կը սուրա՞յ, կը հասնի, ամեն օր...:
Հոն կարծես մէյմբն ալ դիտեց կենդանի եւ իրական պատկերը, Ասո-
նայի հսմնասարուու եղեռնին իւր 30,000 դիտկներով . . . իւր բոց
ու աւերով . . . եւ նեռուած, ջախչախուած ու վճարո՞ծ . . .

Սահմանադրական ուժիմ . . . մրմինց ան իւեղբուկ եւ բրոռուն
ձայնով մը . . . :

Ամէնք խոռոչած, ամշած, անոր անվեներ խօսերէն լոեցին . . . :

Լուսինը մէջ մըն ալ նայեցաւ վար . . . սովուններու այդ փա-
ղանգին, ու ներս հաշուեցաւ, սեւարոյր ամպոց ետին . . . կարծես
նախազգացումն ունէր վաղուան եղեռնին :

Իւր փախուստին նետեւեցաւ հանի մը կարիլ անձրեւ . . . բուժն էր
այդ արդար երկինքին, եղբայրադաւ վատերու աղտոս նուկին նետուած :

Եւ ահա ձայն մըն ալ, առիւծի մոնչիւնին պէս անազեցիկ եւ
հիօր.





ԱԿ

Պացէ՛, զացէ՛ դուք, մենի չեն ուզեր մեր անբիծ ձեռները, մեզ
նման անսաման Հայերու, պիղծ արեան մեջ բարախել, որոց :

Տիգրանն եր այդ, որ այս ամենը լսելէ վերշ, Խովհնի փողոցէ մը
ներս կը ժեղուէր . . . իւր երեք լընկերներով :

Դուղացին անոնի . . . պաղ Իրտինի մը ողողեց անոնց խորումած
ճակատները. պահ մը կայծակնախան մնացին սմբած, կծկուած իւնոնց
վատուրեան եւ սոսրնուրեան Երկիւլանին տակ ու յեսոյ դողդոց հայ-
լեռով ցրուեցան իւնոնց տուներ . . . :

Բ.

Առաւոս եր արդէն . . . :

Հորիզնի կատարն ի վեր մօռւուի թերեւ ըղար մը կը ծածանէր,
որուն մեջն առեւու մեղի լրս մը կը հոսէր՝ ձիւնի սպիտակուրեան
վրայ, խոյցը շերմուրեամբ մը լեցնելով մընալորսը :

Խանուրներք բացուած էին եռուզեսը սկսուծ : Մահուան հու-
նին տակ ննջող իրիկուան խաղաքը կենդանուրեան նշան կուտար հի-
մայ : Պատիկի, աղբատիկի չօնուխներ, բոկոն ու զլխարաց, դէպ ի
դպրոց կը զիմէին, պայտսակնին անուբնուն տակ սեղմած . . . ձեռ-
ներնին մեյմէկ կաղնի փայտ բռնած, դպրոցի չերմոցին համար,
որուն ասխուրիւնք առանձնաւուրեալներու զաւակները միայն իրա-
ւունին ունին վայելելու անօւուս :

Այդ պահուն, զեղեցիկ դէմոնլ, հայուս կեցուածենլ, չէկ եւ
բանձրախիս պէխսերով ազնուական ? Երիտասարդ մը ներմակ ձիու մը

վրայ նոսած, զատիվարի մը կողեւէն արշաւասոր վար կը խոյսնար, զարմանի ու սարսափ ազդելով իւր համբուն վրայ հանդիպողներուն, որոնք հայրոս ակնարկ մը նետելով կ'անցնէին :

Կը մերակէր, կ'աֆցանարէր ու կը ուուրա ամբողինաս, իսկ տակի **արապիսրանք** կը փրփրէր, կը կատէր ու կը բռէր . . . :

Նա այնան ահապարանի ու տասայ ցոյց կուտառ որ, անձանօր դիտողը պիտի կարծեր թէ, ուսացած սուրհանդակն է այդ երկինքին... ո՞ն, իրաւամբ, սուրհանդակն էր այդ ապերախս ու խէնէ դաւանքին, ազգակործան մասնուրեան . . . :

Ժամ մը չէր անցեր անկէ ի վեր, երբ ան հանդարս ու զոհ դեմով, կամաց կամաց, վեր կը բարձրանար նիշ այն համբաներէն, ուրիշ անցեր էր, ժիշ առաջ, փորույլոս ուրականի մը պէս արագ եւ նետի մը պէս սրալաց . . . :

Ան իր չարադէս պատօնիք կատարած էր, ու յարանակի սիզաննով ես կուգար : Եւր խուռ եւ վեհերոս ալբարկ այն տեսակ հապատակիք մը ուուրջ կը յածէր, որ կարծես բսել ուզէր . «Ես եմ ամբողջ բաղադին տէրս ու արարիչը, վախցէ՛՛ ինէ, երկրպագեցէ՛՛ ինծի, ո՞վ Հայեր : »

Բայց նա, իւր այդ զուռզուրեան բարձունիքն վրայ չի կրցաւ երկար ապրիլ, ու յանձնած շամբահար ջախչախուեցու . . . :

Անկինադարձի մը առջեւ, արձանացած կը կենային, դիցածնուղ ձին Թորոսն ու անվենին Տիգրան իւենց մատրինին վրայ կորնած . . . :

— Ուսկի՞ց կուգաս, **օղումք Բարսեղ**, որուսց ձին Թորոս իւր սովորական պարզուրեամբ :

Անաւոր ցնում մը ունեցաւ ան. իւր բոսոր եւ լեցուն այսերը մոմի զոյն էին առած, աչերը մրագնած, ձեռները բուլցած, ու ոչերը յօդեւէն բակուած էին . . . ինքինիք կորուսած էր ան գրերէ :

— Ուսկի՞ց կուգաս, խօսէ՛, շո՛ւս, որուսց Տիգրան խորիս ու համայսկան շեշտով մը :

Կցկուոր ու անհասկնալի բաներ մը մոլտաց, վախէն սեւցած ըրբութեներուն տակէն. Լեզուն բռնուած էր կարծես, ու չէր կրնար խօսիլ, սիրը այնան ու ձգին կը տրոփէր որ կարծես ծակել, բանդել կ'սպառնաւ կուրծէր. ակնապիշ զանոնի կը դիմէր, որոնց զուարք եւ նմայնոն դմիմին վրայ ծնող, լուսալիր մայիսին ոսկերքրին. ուղիեր պամի պէս կ'ինային անոր՝ արեան ու գարուրեան կարմիրով կարմրած աշերուն մէց ու անկէ կը նոսէին ներս դեպի սիրը, կապարի տամ լաւաներու պէս :

Տիգրան եւ ձին Թորոս հասկցան անոր էուրինը պրկող երկիւողի եւ անձկուրեան դառնուրինը յուսահաս, ու եղբայրական ներզամիս անիշաչառուրեան մը զորովալի շեշտով.

— Անցի՛ր, զնա՛, Բարսեղ, մենք նեզ քենամիներ չենք եւ ոչ ալ ոխականիներ, բանի որ Հայ մըն ես . . . : Գնա՛, զնա՛, բարեւ թէ՛ բուկիներուդ, Շիրաբնեան եւ Քէշինեան եղբայրներուն, Պահատրեան Միհան Էմենիփին, Հայր սուրբին եւ այլոց, որոնք մէկ պատառ հացի համար մատնեցին մեզ, բայց մենք նորէն կը ներենին իւրենց . . . :

Ան առաջ բառ մը, խօս մը կարենալ բսելու, անցաւ, ձիուն վրայ վլած, ընկնած եւ սուրբացած . . . :

Տիգրան եւ ձին Թորոս եւս սկսան յառաջանալ բաղին դեպի ներսէր, իսկ Յակոբ եւ Համբարձում արդէն նոն չէին արդ պահուն :

Ժամբ շորսի ատենեները, հազիւ թէ անոնք հրապարակէն խառուած էին, յանկարծ հարիւրի մօս զինուոր, ժանարիս, խաղամին կեդրոնիք — ռուկան — կ'ողողէն ու կը հրամայեն որ խանութեները զցուին, եւ ոչ ոք մնայ դուրս :

Սպառնացայք հրամանիք, վայրկենական կատարուած էր, վուսն զի այդ սպառնալիին կ'ընկերանար, Առաջնորդին անուամբ **աղաւելեցիներու** վանմակի մը հայրական ? յորդուները :

Կէս ժամ վերջ արդէն, ամբողջ հաղամին մէջ, եռուզեռոր դադրած, փողոցներն ու անցները ամարացու պարպուած էին. լրած էր ամէն բան . . . :

Վայրկենան մը տեւեց սակայն այդ լուուրինիք : Հրացանի պարին մը եկաւ ցնցել ամբողջ հաղաբը :

Երկու թշնամի բանակներ — երէ ներելի է չորս հոգինոց խումբի մը զայր անունը տալ — իրաւ հանդիպած էին, ու առաջին հրացանը արձակուած . . . :

Աւանդ, հաղաբին դարաւոր սրբուրինիք պղծուած, բռնարուուծ էր ալլեւս. իւր հիմնարկուրենէն ի վեր, առաջին անզամն էր քերեւս, որ թշնամոյն աղտօն զարւապար անու սէմէն ներս կը կոխէր. ու նիմայ նիշ կուրծքին վրայ ամրացած, ահաւոր ջղապրկումներու տակ խալ, արդարուրեան խիզախ պայխար մղող ջլապինդ ու նուծկու բազուկները կը հարուածէ... առանց պղտիկ դիմարդուրեան, դգոնուրեան ու բողոքի ցոյցի մը հանդիպելու ամբողջ մարմնոյն կոզմէ:

Աղտօն կիերն ու վաս պուրծուազին — անօւնը միշ յարզան ու պաշտում ու նիմի բացառութիւններու հանդէպ — սղուկի պէս

ձենք, բայեր էր մարմնոյն ամբողջ կենսունակուրինը . . . հնազանդուրին, համակերպում, անշարժուրին եւ մաս թերելով անոր տեղ :

Ճին Թորոս եւ Տիգրան, այդ զոյց մը առիւծները, կուրծենին կրակի և զարարապին տուած, զեւարդկային արխուրեամբ մը, զրոն տուին հարիւներուն վրայ. անս սկսաւ, կուրծք կուրծքի կրակը: Գրնակներու սուլումբ, ձիերու խոնցիննը, տուներու հացիւնը, կրաւներու եւ վախկոսներու այդ բռն ու բռնին, անամօր ու լիսի հայուչն ու վայնասունը, իրաւ շաղախուած, իրաւ շաղապատուած, բարկանյը ու սուլավիթիսար ամպրովին շանքարձակ երկիւղը կը պազգնէին հաղաբին վրայ : Ներեւն ու վախկոսները, սմած, կծկուած էին. երիսաւարդներն ու վատանիները, այլայրած սփորած, խոկ երեկի մասնիւները եռանդապին զործի ձեռնարկած : Կը յորդուրէին, կը խրտէին, կ'սպառնային ու կը համոզէին, . . . :

Կոխի կատաղուրեան ահաւոր բափումը կը շարունակուէր. մինչ անդի՞ն Յակոբն ու Համբարձում բոլորովին անտեղեակ, յանկարծակիի եկած այդ զոռում զօշում, ուռս ու աղաղակներէն, բնդոս ցատկեցին եղերէն, երբալ միանալու համար իրենց ընկերներուն :

Սյդ պահուն կինշական աղիողորմ ու սրակեղ նիչ մը, անոնց ու շաբուրինիք գրաւեց :

Համբարձում զուսիր պատուանէն դուրս հանեց : Տարեց կին մը էր ձիսուր զինուուներու առջեւեն հազիւ պրծած :

Մի՛ վախսան, մարեւ եւ նորեւ, ձեզի համար ոչինչ կայ. անոնք մեզ համար են եկեր, բայց աննոզ եղէ՛, մենի անոնց դար պիտի տան բառ :

Հազիւ թէ խօսքը լմնցուցեր էր, **Զամարքրեներու բաղէն, դարանակալ ըուն մը, — տեղոյն ժերիյէ նեարիպին եւօր դատիր — գնդականար գետին կը փուէ՛ նիշ վզէն զարեներով զայն :**

Մահիր վայրկենական կ'ըլլայ :

Այսպէս առապար կ'իջնայ բացն Համբարձումը, Հաննոյ բաշերու հոյին ամենէն եռանդոտն, ամենէն վառ վուուն ու երիտասարդը :

Իսկ նոն կրակին դէմ, երկու բաշերը ամբողջ եւեւ ծամ դիւցազնարար կուրծք տայէ վերջ, նինակ զինուոր ծանրապէս վիրաւոր, մեկ համ չարաչար ուսկած կը ձգեն դիտապատ :

Հրացանաձգութիւնը կը դադրի :

Այդ պահուն, բացն Տիգրան կ'զզայ թէ, ոսմէն թերեւ վերի մըն է սասցեր :

Գ.

Անձկոս կատադրեան մը, վրդիրեախ յորձանեներուն մէջ թնիւլուզուած, սենեակի բայնն ու երկայնին կը չափէր ան մենենական ու մենկայն բայերով :

Թուխ դէմին վրայ բարկութեան եւ զայրոյի զահանդիչ խորուներ պեղուած ակնարկին մէջ, վրէմի դոժուատիս շանրեւ կը պատուինին:

Ճակասը պուռած, յօները կախուած, վարի ըրուների խածած էր ու զգին, կարծես բող չի տալու համար, իր ներսը ալեկոծող զորայակերծ փորորիկները : Յանցի մէջ բանուած վագրի մը պէս անհանդար ու խոռվ, նազիւ կրնար ինքն իւր մէջ սեղմուիլ ու մեր վարէն, սրբ-

տին խորերէն փրող անդիմադրեի նոսանին մը առջեւ, չի կրնալով ալլեւս ինքիննի բռնել, ինքն իր տէրը ըլլալ. վասէ՛ր, մատիչներ, կը մոլար՝ իւր նոգուցն ամբողջ դառնուրինն ու ամբողջ մարձը դնելով արդ երկու բառերուն մէջ :

Այս երկրող անզամն էր որ ան վար կ'իջնէր, երբալ, միանալու, օգնելու անոնց, այդ կուուղ բաշերուն, եւ կամ հաւա՛ր, հաւա՛ր պուալու, իւր ամբողջ ուժով, ամբողջ կարողութեամբ . սակայն իւր տունը ըշշապառող ձիաւոր զինուուներու կուռ ըդրան կ'արգիլէր զինին փողոց իջնելէ :

Զեր զիսեր թէ ինչ կ'անցնէր կը դառնար իրմէ բայլ մը անդին, չեր զիսեր թէ ինչ կ'ընեն ինչ կը խորին իւր զենին ընկերները, բաղադին աշխառու եւ ազնիւ երիտասարդութիւնը :

Ո՞հ, անձնին զինի կ'սպասէին, իւր նրանանին պէտք ունեին շարժելու, գործելու համար, երբալ վազելու համար քշամույն վրայ, զորոն իւրեց առ աշնորդն ու առանեները բերած լեցուցած էին նոն . . . : Այս մածումը կը կատացնէր զինի, սակայն ինչ կարող էր ընել առանձինն, երբ բանարկուած էր իւր տան մէջ, եւ ո՞վ զիտէ թէ սակայն ին անոնք որոնի կրնային ձայն բարձրացնել, չին պաւարուած իրեն պէս :

Հրաձգութիւնը դադրուծ էր նիմայ, խողաքը լոեր էր դարձեալ ուներ միայն կը հաշէին դեռ : Վառողի մուխը կը բարձրանար դեռ պալան պալան, թէրգեանի տունն ու ամբողջ բաղը պանելով տակաւին մառախուղի եւ մշուժի մէջ . . . :

Ո՞հ զիսնալ թէ, ինչ վնատկան բան էր կատառուած այդ պահուն,

թէ ինչ ահաւոր խորհուրդներ կը ծածկուեր, այդ ծուխի անբախանց խուերուն տակ . . . ինձած, մեռած էին չորս խաչեր . . . :

Քաղաքին վրայ տիրող եղելական լուորինք հալառակը կ'ապացուցներ, վասն զի անոնց մասին ամէն բանի վերշակեր պիտի ըլլար. հաւանականաբար չէին մեռած Անոնց դեռ. . . : Սյու խորհուրդներուն մէջ թնդմած, կը տանջուեր ան եր իր մուայլ զանկին մէջ խորհուրդ մը ծնաւ :

Գրասեղանին մօտեցաւ, դրբի կտորի մը վրայ երկու տող գրելով իւր 12 տարեկան աղջկան Հերանոյի տուաւ ու համբեց զայն, ու ինք հեռադիմակն առնենով տանիք ելաւ եւ սկսաւ ուրշը դիտել: Քաղաքին մէջ զօրքէն զաս ոչ կ'երեւեր, բայց ի բանի մը ցոչերէ, որոնք զինուորական իշխանութեանց օգնական եւ խորհրդառու էին միանալաւայնի :

Դիտեց ընդեմիար. ամէն կողմանաւորուած էր. այն տեղեր մասնանդ ուր իրենները կը բնակէին :

Սյու տեսարանին առջնու ցեցում մը ունեցաւ ան, ու դառն հառնաւանով մը. — Մենք ալ մատնուած ենք բառ: Գիտերուան անխորհուրդ խօսերուն նետեսնեն է այս: Պակայն կ'ուզէի զինալ թէ, ո՞վ է այդ 40ներու մէջ այսակին ստորացողը:

Խեղին մարդ . . . բոլորովին անտեղեակ էր առտուան սուրհանդակէին :

Դիմակը մէջ մըն ալ կոռուին բատերաբէմը ուղղեց :

Ծուխիր նօրացած էր. թէրեւ մուխի պատանի մը մէջէն, ամէն ինչ լու կերպով կ'որուուէր:

Տղամբները չէին երեւեր, բայց այլիւս աներկայելի էր թէ, անոնց ողջ առողջ էին, վասն զի բաղը ըշապատուած էր նեռուէն, եւ տակաւին զօրք կը հասնէր նետեւակ եւ ձիաւոր, պաւառումի ըղբան խսացնելու համար:

Արդ պահուն տարօրինակ երեւոյր մը ուշադրութիւնը գրաւեց:

Զարօրութի նամբան բւնող զօրքին մէջ խունաց մը կար: Ուշիւ դրեց: Նաև չանցած, զարմանելով տեսաւ ու անոնց անարքի մարքին. մինչ գրկած, մէջերին ծռած, զէին պազմելու աստիճան, ըսապ ու արագ խալերով, կեսը դէպ ի վեր, կեսը դէպ ի վար, կը փախէին, կը ցրուէին ու կը բազմուէին:

Ի՞նչ կ'ըլլար, ի՞նչ կ'անցներ կը դառնար. այդ կը մնար դեռ հանելուկ:

Անշարժ սպասեց ան մատնուած հոգեկան անզուսպ տազնապի մը . . . արդեօս նոր յարձակո՞ւմ մը, նոր դա՞ւ մը կը պատրաստուէր. ո՞ն, ո՞չ . . . չուսացաւ ուրսապեղի իրականութիւնը իւր բաղրութեամբ խօսիլ, անոր վիրաւոր ուրժին:

Տիգրան, դիւցազն ներուապէքը, իւրյադը կեցուածեով, իւր նպարս ու վեհ խալուածեով, մարքին ծնենք բւնած, կը յառաջան անկէ՛ ուրկէ իիշ սուազ զինուորները կը փախէին՝ բազէի բոլիչք քեսնող հաւու պէս:

Իւր ուրժին ամրող լեցունութեամբը խնդաց ան ու տանիքէն վարիչաւ:



Տիգրան լսեր էր եղբօր վիրաւորուիլը, ու կ'երար զայն տեսներ ու ոչինչ համարելով հարիւրաւոր զինուորներու ներկայութիւնը : Պրզրդրեանց տունն էր զարուեր ան :

Աւդակի հնի զնաց :

Փոխան վիրաւոր եղբօր մշ, պաղ դիակ մը գտու ան :

Նաևնց մեռեր էր Հայրածնում . . . :

Արիւնը զլուխը խուժեց . . . կարծեց թէ սիրսր կը յօշօսուեր, կը քթուեր անաւոր իրականութեան անզոր մատներուն տակ. ուզեց լալ. բայց վայրկենին նզնամասային սազնապր մասրեւելով՝ ինքզմբը զրապեց : Այդ պահուն սակայն, խուռ աչմերուն խորեր երկու կայլուկեր վայեցան, սրին անձկութեան մէջ հալած, ողքիցած, բիւեկ հոտիներն են անոնք տրտմանալու յուզումին որոնք մարզարի հատիկներու պէս, զիրուկ այտենին վար զլուեցան, բարձ խոնաւորին մը դնելով իրենց անցին վրայ, ու ծածկելու համար իր ներս աւերող տուրտիկ ցաւակոծ յուսահատութիւնը, ևկար ու մարած ձայնով մը «լալու եղբայր մըն էիր, կ'արժէր մեզ յաւէս ողբալ, իմ ամուս եղբայր . . . բայց ներէ՛ որ չայիշի կրնամ ընել զայդ . . . մեսն բարով հիմայ . . . երամ գրէծը լուծելու, բերեւս վարը կրկին միաման . . .» այս վերջին բառերուն վրայ ձայնը բռրուց ու երկար ատենէ ի վեր միմին վրայ զավուած նեկելանին գօրաւոր պորկում մը եկաւ խեղդել անոր ձայնը : Յե՞սոյ, երկին զած պատումով մը, ծո եցու անոր պատ

դիտակին վրայ ու հակասն համբուրելով մեկնեցաւ : Անկէ ուղղակի տուն իջաւ, ոչ ոք կան տունը բաց ի իւր կնոց Վարդուհին :

Հայրը բան էին տառեր, իսկ խեղն մայրը խելակորոյս, զիրենմ փետուրուն էր ելեր :

Վարդուհի զայն տեսներով իւր դիմաց այլայլոծ ու զունաս, փախար, հարցուց յուզումով եւ անձկուրեամբ :

Տիգրան ամբողջ մարմնովը սարսաց կեռչական այս արու այլ յանդիմանական շեշտին առջեւ, ու

— Ո՞չ, պատախանեց խորիս բոնով մը :

— Եւ սակայն, ինչո՞ւ այդ յուզումը, իմ անուշիկ Վարդուհի :

— Վասն զի չեմ ուզեր որ բացի եռ զսեմ անուանդ, փախստականի աղքը բան, չեմ ուզեր որ այնտան արկածալի կեանին մը համար եռ զինակիցներ լիս :

Տիգրան, իր կնոց բերենէն, այսան զսեմ, այսան բարի եւ պատուաբեր խօսի մը լսելով, ամեն զաւ, ամեն վիշ մասցաւ. ուզեց իի մըն ալ վայելիլ, իի մըն ալ ապրիլ այդ ինքնամուացումի վեճանոյչ կեանին, զոր չէր յիշեր երեկ միմչեւ այսօր վայելած ըլլալը, եւ յուզուած, փոքրկած.

— Աւեմն կ'ուզես որ մեռնի՞մ :

— Ո՞ն ո՞չ, ո՞ն ո՞չ, իմ նուզոյս պատելին, իմ բաջ Տիգրանս, ո՞չ, մի՛ մեռնիր, եռ մասն՝ իմ մասն, իմ եցանկութեան խաւարումը պիտի ըլլայ, սակայն մի՛ վախիթ ալ, վասն զի այդ աղքը աւելի ծանր պիտի զայ իմ հակիս հայիլ բան եռ մասնանդ լուր . մի՛ վախիթ, զա՞րկ, միշ զա՞րկ, եռ բնիերներու կողին կեցած պահապան ներե-

սակի պէս, զարկ եւ մենք բու միամեայ զաւկիդ նէս, պիտի աղօքենի Զեզ համար : Ասուած մեր աղօքի կը լսէ, կը լսէ՛ Հայուսանի մեր ենյեռուն ու եղայրեներուն աղխօղորմ աղաղակը, որ նիւազենու նիւազներու մէջն առապանեծ, իրեն կ'աղերեն . . . : Գնայ զարկ, զարկ խաչ պէս, դիւցազնի պէս, ուուրց մահ եւ սարսափ սփուերով եւ երէ դուն ու բուլինեներդ իյնաք խակ, ես կուրծքա զգին հապատաք ուուած, սարասդդ սղեկի գրկած, բու յաղանակիդ դափնիներուն հակաս պինած, թշնամացդ արփենլուայ դիակները կոխելով պիտի զամ գտնել նեզ, բու յիւսաւկի օրինել լուծած բլազմով համար մեր եղայրեներուն ու ենյեռուն վրէժր . . . :

— Ա՞ն, անուշիկ Վարդուհի... մասնակի վրէժր ոչինչ չարեր...: Ո՞ւր է Հայուրինը, ինչո՞ւ չի ցնցուիր, չի շարժիր, ոտի չի կանգնիր մէկ սփրս մէկ նոզի եղած . . . ո՞հ, ի՞նչ կ'ըսնեմ . . . միքի Հայր նոյն ինքը չ'ո ինքնիրեն դաւողը : Մեր բժբուտուրինը իրենց դեմ վասն մը նկատեցին, եւ ահա մեզ մասնեցին իրեւ զողեր, աւազակներ եւ մեր երես տնօսաւ նայող չկայ . . . պիտի մեռնինք մենք առապար . . . եւ մենք ուրախ պիտի բլազմին, երէ մեր մասնուամբ մեծ յեղաւշում մը առաջ զար Հայուն նոզւոյն մէջ . . . : Հոզ չէ, մենք բող զողեր, աւազակներ մեռնինք, բայց Հայր բող շարժի, բող խլրի, բորսիկ սորդուրեան ողբան . . . երէ ես ասուր վասահ բլազմի, ցնծուրեամբ ու բեւեր բայց պիտի դէպ ի մահ վազէի՛ ողազուրէի զայն . . . :

— Հայուրինը Զեզ մասնեց . . . ո՞հ, մի՛ խօսիր այդպէս, մի՛ սար այդ անունը այս կարգ մը լիտիներու խմբակին որ աղաւեկենիներէ եւ կղեւենէ կը բաղկանայ . . . ո՞հ, անոնք Հայր չեն, անոնք

Ազգ չունին, անոնց երակին մէջ արիւնը ապականեր աւրուեէ, անոնց ազգը, պատիւն ու զգացումիր ՀԻ ՏԻ ոսկինեներուն մէջն է, անիկ անդին չանցնիր : Սակայն կայ իրավէս Հայուրին մը որ պիտի զիսնայ Զեր արժանիիր զնահատել, եւ Զեր յիւսակը օրնենել երէ իյնաք իսկ . . . այդ ազգը, այդ ցեղը, միւս պիտի զայ Զեր շիրմաց վրայ, իւր երախտիքի եւ հիացմունիքի հոգերուովիս եւ ուրազին օրիներզ բերել . . . բայց ո՞չ, սիրելիս Տիգրան, ո՞չ, դուք չպիտի իյնաք, չպիտի մեռնիք, վասն զի արդարուրիւնը չի մեռնիր :

Տիգրան, ձայն չի հանեց. կատարելապէս հմայուած, սարուած էր մկան արարածի մը բերեն այստան յանդուզն խօսներ լսելուն, ու մէտէն երանի կուտար իրեն, անոր պէս դիւցազնունոյ մը ամուսինն ըլլազուն:

Եեսոյ ոսի ցատեց, պատին կորինած մարքինին գրկելով անոր մօտեցաւ . . . նոզենենչիկ համբորի մը ակաղձիւն տեխանեներուն մէջ իւր կարօսի անհուն պապակը կարծես մարել ուզելով, երկար ու անշարժ մնաց ուրունինք անոր ուրունինք հապած, բազելով անկէ ծորող նեկար անուռու բիւնը կարողին . . . :

Նեկուեցաւ եւ պատիկ սղեկին ալ համբուրելով՝ նրամեւս առաւ իւր սիրած հակին, սանելով իւր նէս մահուան ամբողջ դասնուրինը . . . :

Վարդուհի անոր ետեւէն կը նայէր արտուրոր եւ յուզուած :

Տիգրան, տունէն ելլելով իջաւ վարի բաղը, ամբողջ երկու ժամ պատելէ իւրց Մարկոսենց տունը երոշը նովի եկաւ, հնի ալ բաւական մնալ. յեսոյ ելու, զալ միանալու համար իւր երկու ընկերներուն :

Այս մնասմ ալ ուուկայի համբաները բանոյ զինուորներու ողբան որ կը նեղուի անցք սալու համար խաչ խաչին, Տաւրոսի առ իծին:

Անոր երեսում ամսուն նրանում ծնցուց իւր երկու բնիւթերուն մէջ :

Անմիջապէս զործի սկսան, ճախապէս պատրաստուած ծրագրի մը փառ : Թէրզիստնեց տուն մտնելով մէջի բնակիչները ամբողջ դուռ նանցին ու տեղաւորուեցան հոն :

Հզզի քէ հասած իրենց բնելիքին վրայ կը խորհիին, ահա դուռ զուրուեցու . . . :

Տիգրանի վաշանուած մայրի և եկուոր, կորու ու կը պարտու, ու ե կենայ այս վահանուոր խոպէն, օրինակ առնելով Ելքործին որ պայ դիակ մըն էր այլեւո :

Տիգրան սառնութեամբ. — Գեոյ մայր իմ, մի՛ լոր երթէ, ևս անոր վեճք պիտի լուծեն, կ'ըսէ, ու դուռ զոցելով վեր կ'ենէ : Մայրը յուսահան արցունեներով տուն կը դառնայ :

Գիշեր է արդէն, սեւ ու մուր զիշեր մը :

Թխապայորդ ամսայի բանձր խաւերուն տակ մրճուրը կը տես անցր եւ անսատը :

Մուրին մէջ մոայլ սոսւեներ կը շարժին, զինութենք են անոնին, պատրաման ըլքան կը նեղնայ կը սեղմուի . . . : Գիշ վերջը արդէն անոնց զնուած տուն ձիգ ըլքայի տակ է, զինութեները մօսակայ տուերու եւ ափուներու մէջ տեղաւորուած են :

Հանրնցին դարաւոր ազատութիւնը ունակոյն եղած պղծուած էր . . . բայց ան կը լիւր, որովհետեւ իւր առաջնորդն եւ առաջնորդ այնակ կ'ուզէին :

Գիշերը հանդարս անցաւ, հակառակ ընպէտ ու ընպէտ սոււարացող

զինութեական ոյժին, միայն Զի մօսերը, կէս ժամու չափ թէրեւ նրանցութիւն մը եղաւ, անվիաս ու անհետեանի :

Զինութեներուն մէջ բարյական ոյժ մեռած էր ցորեկի բնդիսարութիւն ի վեր, տեսնելով Տիգրանին եւ ձին Թորոսի իրենց հարիւթերուն դէմ խիզախուամբ . . . : Անոնի, այն հաւատքի զոյացուցեր էին քէ, անոնց կազար չ'անցնի երթէ, նետեւարա, ու է կամ կանուխ զան պիտի բլային իրենին ու անոնց զնուալին զանոնին ու ելնին փախչին: Նուտով զան միջնորդը, դերձակ Վարդավառը, Տիգրանի աները նամբեցին խնդրեալ որ աղոյէ, անոնց եւ բու քէ: «Անդ է իրենց ալ մեզ ալ, մենք ալ չօլուխի չօնուխի տերեր ենք, բոլ ապարդին արիւն չի բափեն, ահա մենք մեր զենքերը Զեզ կը խնձնենք, բու իրենց որ ուս փախչին նեռանան առկէ :»

Աները զնաց, տարս անոնց աղաջանին, իր կողմէն ալ շատ խանձեց որ ձեռն փախչին, բայց անոնի, նառ ու ապառած կտրած, «մանիր փախուստէն հազար անզամ զերի վեր կը համուրինի» պատասխանեցին :

Ան ձեռնումայն էս դարձաւ :

Գիշ վերջը, պատարող հազարապետը, միեւնոյն իմաստով, տարբեր մարդոց միջոցաւ նոյն դիմումը բռաւ :

Անոնի կրկին նոյն պատասխանը տուին :



Միհրան Էմենիսիին աղջիկը երբ բռւղը Սարանեան փարպափին տարս, նոն էին առաջնորդ ու Էքլինիները :

Վարդապետը բուզը կարդալուն պէս զոյթ նետեց. տուաւ զոյթ առանձներուն. կարդացին, ոչինչ կար սպառնական, առ երե՞ւ բանե՞ն կը բաղկանաւ ան. «պէտք է տղամ ազատուին» :

Անոնք հարկացն այս բառերուն իմաստը :

Աւազակները, ուշ կամ կանուխ պիտի շնչուեին : Անոնք հաց կ'ուղեին իրենցմէ, առոր համար ուզեցին որ այրագէս ըլլայ : «Սակայն այս հոգի պիտի պահանջէր իրենցմէ, եթի տղամ չազատուեին :

Կառավարութեան բան մը չէին կրնար բաել, բանի որ իրենք էին զարդ վիճակը ոսողծողը . ի՞նչ պէտք է ընելին :

Մուկի պէս սմթեցան, ըսմեցան, ինչ ընելիքննին չէին զիսեր . . . : «Տղաները պէտք է ազատուին» համանք անողոյն էր . . . :

Երե՞ւ գրւ.ին համար կարուած իշեցնող Հայր սուրբը? անօրինակ տուասածեն նուրեւամբ, հրամայեց որ 50 ոսկի տանին իր անձնական բանկն, ու տղամբ համոզեն որ փախչին, վասն զի հանաստառկութեան նժարին մէջ իւր ինենէ կեսներ աւելի ծանր եր եկեր, բան 50 ոսկին :

Բայց իւր պատուիրակներն ալ ձեռնունացն ես դառձան :

Անոնք համառեցան, բայն. — Թէեւ մենք ազնիւ յեղափոխականներ չենք, բայց գոլեր, աւազակներ ալ չենք . . . մենք պիտի դիմուդրենք, պիտի զարնենք ու զարնուինք, եւ այրագուլ օրինակ պիտի տանիք մեր հայրենակիցներուն որ ո՞ւ չի հեծեն զիրենք կաւանդող բռնուրեան այս աղսոս ըլրաներուն տակ : Մենք մեր կեանք զի պիտի բերենք առող յուզելու, ալելուծելու համար Համբացին խրոխ

արիւնը . . . : Տարէ՛վ Զեր դրամի Զեր արծարապատ վաս կուռինին, այդ վեղարաւոր նրէջին, որ առաջնորդ կը կոչէր . . . :

Անոնք ես դառձան. ամշած, խնարհած ու սորմացած . . . :

❖

Ուրբար առաւօս է. 18ի առաւօսը : Երկին ամսոն է սեւ ամպերով ծածկուած : Զիւնի ցանցան հատիկներ կ'իյնան վար, բայց հանդարտ եւ խաղը է օդը :

Ամէն կողմ լուուրին . . . ամբողջ բաղաբը իւր զգնամանյին անդոինին մէջ կը խոկայ :

Զոր համիւր զինուորներու խիս ըլրայով մը պաշարուած է տունը:

Աւայ-Պէյին անձամբ եկեր եր յարձակումը վարելու :

Երկու համանայ կը ներկայանան սղոց, եւ անձնատու ըլլալու կը յօդուրեն : Աղսոս առաջնորդին եւ իւր վանեց արքանեակներուն այս երկորդ փորձն ալ կը վիճիք : Անոնք կը պատասխանեն թէ :

— Լաւ է մեռնիլ կրուելով, բան անձնատու ըլլալ տուն Թուրքին :

Կէս օր է. Խաղաբը դեռ կը ննչէ իւր մասնաւն բունին մէջ . . . միակ որոշ եւ գօրանունչ մարդկային ձայնը որ կը բարձրանայ միջոցին մէջ, հաստատ ու մեկին, **միւկզինի** ձայնն է, որ ալիք ալիք, վէտ ի վէտ կը ծփծփայ կը տարածուի Հաննայ լոիկ մքենորդին մէջ, հնչեցնելով մասնաւն եւ երկիւղի սարսազդեցիկ ահազանգը .

— **Սլլահի Էլայէր . . .**

Պարապուրեան մէջ կը սահայ այն. ողբի մը պէս ժխուր, բուի կաղկանձինին պէս մահաւուր :

Ա. Մուհամմէսի հաւատացեալները, կր ծնրադրեն կր խոհարհն ու կր պազնեն նողը, երկիւ գում ու բարեպատ զզացումներով սրափուն . . . Այդ ժեսրը, այդ բարեպատիկ ձեւակերպութիւնը, իրենց սրին մէջ, իրենց հակին վրայ կր որք այն ամեն արեան ու արցունիքի բիծերը զոր դրած էին իրենց իրենց ձեռնունի իսկ . . . :

Հրէշի՛ մայնութիւն . . . :

Սլահի Էխուր . . . :

Վաղը կրկին բող բափունի արցունիները, կրկին բող նոսին արեան գետերը տառապակով եւ տափապարած Հայութեան : Ան այդ ձայնին բռուումներէն արեան ու աւերի, ջարդ ու խանդումի երգին հմայնոս սարսուռ կ'զզայ իր մէջ. ան այդ արեան ու արցունիքի կոհակումին ի տես կր ծափի, կր խնդայ . . . վասն զի Մարզարէին իր հաւատացեալներուն խոսացած կարճաբուդի գետին, մոլեխինդ պատրանիք կ'ունենայ ան . . . :

Սլահի Էխուր . . . :

Ան մէյ մին ալ կր ծոփ, կր համբուրէ նողը . . . ուխոն է այդ, հաւատիք, բափուելիք նոր արիւններու, նոր նախիրներու վրայ երդութեղող : Այդ ձայնն է Մուհամմէսին . . . որ զիրենի հաւատը կը կոչէ, փոխարէն խոսանալով, անդէնի մէջ, մէյ մէկ հուրի փոխան կեափուրի մը, շախախուած իւրաքանչիւր զանիկի . . . :

Սլահի Էխուր . . . :

Արձակումն է այդ ամեն մեղին եւ մահուան հրամանիք՝ Մեծ Մարզարէին կողմէ իւր ժողովուրդին ուղղուած . . . :

Ու պայրին մը . . .

Միւեզզինը արդէն լրեր, ու կրուի նօանը տրուեր էր :

Երեւ բաջերը կողք կողի 400ի դէմ կ'սկսին խիզախ եւ ներսաւիան պայտարը :

Ամբողջ երկու ժամ կր տեսէ նրաձուրինը . . . Հանրեցին ականուտն կ'ըլլայ ու կր լու . . . : Թերզեանի տոնը վերի յարկէն կրակ կ'առնէ, զնակներու սասկուրինէն . . . եւ անոնի դեռ կր կրուին բաջարա, կատարարա, մուխին ու բոցերուն մէջ . . . :

Երբ այլեւս կենալն անկարելի գտածաւ, ամբողջ վերի յարկին այրուելով, վերէն վարի յարկը վազեցին անոնի . . . եւ այսպէս, շարունակաբար, կոռուելով ու խիզախելով, մինչեւ ամենն վարի յարկը իջան . . . կրակը իրենց կր նետեւէր արագ ու ըսապ կատարութեամբ... Հանրեցին կր դիտէր ու կր լուէր . . . զինուորները տուներէն ու ափոններէն կր կրակէն սուանց կարենալ դուրս ելնելու :

Հրէշները հաւասն — ապաներու պիտիալէզ սօդունները անօւուշ — հուրոյ տոնը վերէն վար վիրուզում մը ութեցաւ . . . հաջերը դեռ նեւսն են . . . զդիսակուլ բոցերը, վարի յարկն ալ զրկեցին իրենց իմախուի կրակ թեւերուն մէջ, այսպէս որ այլեւս տուն տեղ, հող բար չեւ եւեւ . . . :

Ամէնիք կարձեցին քէ, երեւ առխունները այրած լինցած էին : Զինուորները իրենց բազսոցէն դուրս ելան, անոնի այրած դիակներուն վրայ սոնմալու համար : **Ալայ պէտի** եւ սպաներ մօսցան սադոյիշխական մափիր օրբուննուն, որ յաղբանակի արտայայտութիւնն ունէր :

Հանրեցիները ձիւն կր բափէին կրակին վրայ, որպէս զի չի սարծուի :

Բոցեր երանով կը սաստկանային, վառող գերաններ ահազանդորդ ազմուկով վերէն վար կ'ինային, կայծ ու կրակ սփո երջ ամեն դի : Ու անոնք կենդանութեան նեան չէին տար : Ապահովաբես, այրած լմեցած էին, եւ երէ ողբ խսկ էին դեռ, ի՞նչ օգուտ... անկարեիլ եր ազատուիլ, ամեն յոյն, ամեն օգնութիւն լմեցած եր իրենց համար :

Այս մտածումներէն տարուած, եր անզններու այդ սեւ երամին յուսահան եւ խոժոն դէմիին վրայ, ցնծուրեան ժայիսր սկսած եր փայլիլ, ահա բոցերու այդ ամենի ծովուն մէջէն, վեց հարուածներու սոսկարոփ որոնները լսուեցան . . . որուն յաջորդեց մարդկային բոցավառ սփուէր մը, մէյ մըն ալ, մէյ մըն ալ . . . երեւ բացերը, դժոխի երեւ կատաղիններու նման դուրս էին խոյցեր, զէն ի ձեռ ին . . . այրած դէմիններով այլ առողջ եւ հապար ժեսրով մը . . . Անոնց դէմին վրայ ժայիսր դաշունահար մեներ էր, ու սրշին մէջ սարաօփ ու սոսկումի սահմուկուն մըն էր տիրեր . . . : Ու այդ մուլերու վիճակը, առիծի մոնջիւնին դողահար, կը փախէին, կը բազուէին . . . : Ամեն իր զինուն ազատութիւնը կը խորհիւ այդ պահուն . . . առաջ իրենց նետած՝ ծիւնին մէջ ինկած էին, չի պատուհասուելու համար :

Սիայ-պէյին, այդ 400ներու հրամանատարը, սալասմբակ կը փախէր իւր ժամանքով :

Տիգրան եւ իւր առիւծ ընկերը ձին Թորոս, խոյցան անոնց վրայ որոնի մօսակայ փուռը կ'ապաստանէին, խսկ Յակոր մերկ դաշոյնը մէկ ձեռքին մէջ խսկ միւսով ոօվէլը եւ փամփուտները բռնած, այլ ուղղութեամբ սկսաւ վրանէլ զանոնի : Տիգրան փուռը մենելով, հարիւրապետին կոկորդը կը չոքի իւր հումկու մատներով, եւ միւս ձեռ հով

կը կրակէ . . . մեկ, երկու, երեք . . . աւա՛դ, այդ ժփորութեան մէջ ոօվելին մէջի պարապ փամփուտները չէին փոխուած :

Ոօվէլը կրակ չ'առաւ . . . :

Սարսափահաւր զինուունները, որոնք փուռի տաշերուն մէջն ու տակր կզկզած էին, վեր կանգնեցան, կատարութեան փրփուրը ըուրիենին, վրէմի բոցը ակնարկնուն մէջ յանկարծալառ. ու հազիւ քէ տուիններու հարուածները պիտի ուղղէին անոր վրայ, ահա ձին Թորոս, այդ տիսաններու հոյին ամեննէն ահարկուն, ամենէն սոսկային ու սարսափազրը, դրան սէմին վրայ երեւցաւ, մահուան պէս դաժան, ուրգարութեան պէս անզոք :

Զինուունները կայծակէ զարնուածի պէս ես կիեցան, պառկեցան և ունչերին բռնած, ամեն զարկեան սպասելով իրենց սատակումին :

Ոօվէլի բրակները մենենական արագութեամբ ելան ու իշան: Այդ ալ Տիգրանի բաղդին վիճակած էր, չի պայթեցան . . . վասնզի փամփուտ չիկար մէջը:

Զինուունները հասան դուրսէն ու ներոէն, Տիգրանի երկու մասներուն ասկ նոգեվարին հն նոդիւններուն մէջ տուայտող հպարիւրապետին նեծենանիք լսելով, նախ Տիգրանի ու ապա ձին Թորոսը տուինան գետին փուեցին . . . :

Խոկ Յակորը, որ իւր ուղղութեան վրայի զինուունները հալածելով վախած զացած էր, ասինին մը վրայէն վար վազերով, մինչեւ մէջը ծիւնին մէջ կը բազուի, այդ պահուն կուրծէն զնդակ մը սասարդու, ան ալ գիտապատ կիյնայ . . . Այսպէս վեց անոնց իրենց ներոս ան պայմանին:

Հան անոնց դիմակին ըուրցն են ուրութեր հիմայ աներկիւդ . . . :

Վարկեան մը առաջ աւոնց ձայնեն դղղացող վասերո, վախկութերո, այդ խամամումը, հիմա բաշաբար? անվիճերաբար? լուտանի եւ անարզութեան տեղատարութ մը կը բափէ անոնց անօւնչ դիմակին վրայ:

Հոն են ապաները . . .

Մին կ'ըսէ. Ելի՛ր բաջ Տիգրան, Ելի՛ր, բու հսկայի հասակովդ, այսպէս ցեխի եւ աղսեղութեա՞նց մէջ բաւալիս, Ելի՛ր, ես բու բարեկամներդ ըուրցդ են պատեր: Ո՞ւր է բու խորխ հպարտութիւնդ, ո՞ւր մնաց բու բաջուրիւնդ, մեղք ես դուն! . . .

* Այս եւ ասուր նման հեղնական խօսերով ծաղր կ'ընէին զանոնի ու սուինի հարուածներով կը ծակձկէին կը զիւատէին, այնպէս որ իւրամաշիւրը 100-120 սուինի հարուած էր սասցեր, իւր մարմոնյ վրայ . . .

Ու Հանքնցին կը լուէր . . . :

Յեսոյ ուժերնին մէյսէկ կոտ անցնելով կը բաւկուեն զանոնի, դէպի պալաս . . . չորս բաջեր, չորս առիւծի կորիւնները . . . կերպան, անարզուած, արհամարիուած ու լիուած . . . միակ ձայնը, որ կորաց սահմանեցնել այդ մարդակերպ զազունները, իւնից մոլուցի վարյուգ բափին մէջ . . . Տիգրանի, այդ տիտանածնունդ մօր վրիժախնձ ձայնն է, “ վատեր, մի՛ յուսում քէ առու կրցաք մահուան մղձաւանցէն ազատի, տակուին կը մնան եւկու եղբայրներ եւս, զորնից պիտի սնուցանեմ, պիտի մեծցնեմ ձեր արեան վեժովք . . . , ո՞հ, այդ ձայնը, այդ շեշտը, այդ սպառնալիքը, լուէ Հոյ մօր մը բերնէն . . .

այդ էակ չէ այլ նրեւսակ, այդ կին չէ այլ ոգի . . . ոգին Շամեներու, Վառվառ եւ Կատարներու միացած շաղապատուած մէկ անձնաւուրութեան, մէկ էակի մէջ . . . բաջաց բաշին Տիգրանայ մօր:

Զ.

Մուրք ըուտով ինկառ վերէն, իւր մռայլ թեւերուն մէջ զրկելու, ծածկելու համար Հանքնցին Ոնիւրը . . . :

Հովիր սուլից:

Հովին վրայէն, ձիւնին մէջէն, անոնց նորեան սրբազնասուրք բողոք անզայտացնել լուծելու համար իւր մռմունչին իւր սառսուռին մէջ վըսակոծ . . . իսկ անոնց ծակձկուած դիմակներուն եղեռական բախիծը փոխադրել, իւնից եղբայրներուն իւրենց բարեկամներուն սրին մէջ . . . :

* * *

Մուրքին մէջէն, խաւարին մէջէն . . . սուկումով կը դիտեմ ամբողյ երիտասարդութիւն մը, վըսի եւ յուսալումի տակ հիւծուած, կապկառած, մինչ անդին կանքեղի վըսացոյք պլալումին տակ պառկող Տաւրոսի բայերուն մասնաւն խնճնյին կը կատարուի բերկրազին .. Կարողիկոս, Առաջնորդ իւնին ոնիւներու արեան կարմիրով բոսրած զինուով կ'արքեան . . . :

Կը դիտեմ տակուին, ո՞վ անաւոր եւ դպանի իրականութիւն . . . հոս ըմասնիներու մարդ օնակին ըուրց, մայեր, կիներ ու տղաններ կը նուազին, հոն Հայեր, Հայ ապաներ, առաջնորդներ, զինուորականներու արիւնոս ձեռները կը սեղմեն զինութիւն եւ ընորհակարութիւն մասուցանելով անոնց :

ԱՅ

Խնջոյք կայ . . . :

Հայ բաշերու արեան խնջոյքն է այդ, ու հոն Ատանա, կառավարական նոյն սեղանին ըուրց բազմած է, սեւ լաբերով կարմիր վեհափառը . . . աչքերը օտմբանեայի զաւարին վրայ զամուած . . . վարձնի է այդ, իւր հոչակաւոր հեռազրին . . . :

Խնջոյք կայ Հաճին . . . Առաջնորդարանի սրամը . . . կարուածահոր առաջնորդը հոն է ՚իւր արժանաւոր արքանեակերով . . . առ ալ վարձնի է այն զինուորականներուն որ զիրենի ազատեցին, Անոնց օգնելու մզձաւանցէն . . . ուրախ են ամենն ալ եւ զուարք, 115 դր.ի վրէմբ լուծուած էր . . . :

Բաժմնի կ'առ աշարկուէր Կարսողիկոսին կենաց, որ լսելով իրենց խնդիրքը, անմիջապէս, ստիպու էր կուսակայր, ողջ կամ մեռած ձերբակալել այդ Փեսատնիները . . . բաժակ կ'առ աշարկուէր Արայ-պէտին կենաց, յանուն Հաճնոյ Հայուրեան . . . զիրենի վրիած թլլալուն համար այդ մեծ վտանգէն . . . վերշատպէս բաժակ, բաժակ . . . եւ ես այդ բաժակներու եւ երգերու մէջէն դեռ կը լսեմ, սիրելիներու ծակծկուած դիմակին եռով մարող անձկոս հեծեծանիներու եւ յուսահաս հայուացներու հուսկ արձագանքը . . . որ կ'երկարի՛ . . . կը բարձրանա՛յ, կը սուզի՛ երերի ամենախուլ խաւերն ի վեր . . . հնչեցնելով տարածելով անձերի, բողոքի եւ նողկանի մօսամունչ եւ զօրահունչ կանչը . . . բնդդէմ դահիններու եւ բնդդէմ կդերի եւ աղայականութեան . . : Նոյնպէս կը լսեմ այս յուսահաս մօր ծայնը որ ուդոյն դիմակին եռով ծնասդիր, վրէ՛ կաղապարունակութեան համար 2013



